

## ԱՏԵԼ ՄԻ ՅԱՆԿԱՐՆԱԿԱՆ ԲՈՐԲՈՔՈՒՄՆ

**Պ**ՕՑԵՐՍ աստեղաբաշխք հրաշացան երկնից վերայ երեւցած զբանչելի տեսարանով։ Ընդարձակ միջոցին անկեան մի մէջ, ուր բնաւ աստղի նշոյլ անդամ չէր տեսնուած, յանկարծ բոցերով շրջապատեալ աստղ մ'երեւեցաւ սաստիկ ջերմութեամբ հրակէղ ջրածնի բոցերով, որ և պարզ աշխով իսկ տեսանելի էր։ Այս կիզումն գրեթէ երեք ամիս տևեց, և յետոյ կարծես շիջանելով դարձեսլ խաւարեցաւ, բայց սակայն մերթ ընդ մերթ այդ բորբոքումն կ'արծարծէր, և խորհրդաւոր աստղն լուսոյ ընդհատ ցոլացմունք կը ցուցընէր։

Արդեօք երկրիս նման գունատ մ'էր այդ, որ արտաքուստ և կամ նոյն իսկ իւր խորեէն յառաջ եկած ներգրծութենէ մի յանկարծ բռնկեցաւ, նման երեակայեալ հրաբըղիսի մի, որ իւր շուրջը բոցոյ ընդարձակ հոսանք կը ժայթքէ. կամ թէ շիջեալ արեակ մ'էր՝ որ մի բապէի մէջ նորէն արծարծեցաւ։ Գուցէ լուսաւոր արե մ'էր՝ որ ցարդ իւր հեռաւորութեանն համար անտես մնալով, յանկարծակի լուսոյ հրաշալի աճմամբ՝ մեզ տեսանելի եղաւ։ ինչ որ այլ լինի՝ սոյն գէպքս միշտ մոտագրութեան արժանի է, մանաւանդ զի նոյն ճակատագիրն՝ կրնայ օր մ'այլ մեր մղորակ երկիրը կամ նոյն իսկ արեգակը հարուածել, որուն կենսատու ճառագայթերէն կը կախուի մեր երկրաւորացս գոյութիւնը։

Հիմայ աշքիս առջի եղած դիսողութեանցս միմեանց հետ ունեցած յարընչութեանց համեմատ, կ'երեւի որ աստղն երեւալէն յառաջ կար, և յետոյ նուազելով իւր փայլը՝ լուսոյ 4<sup>1</sup>/<sub>2</sub><sup>0</sup> դասակարգէն այլ ստոր իջած է։ իւր գոյութեան աւագ կէտին՝ 5<sup>0</sup> մեծութենէ այլ անցաւ, և բորբոքեցաւ 4<sup>1</sup>/<sub>2</sub><sup>0</sup> մեծութեամբ աստղի մի պայծառութեամբ։ Մինչեւ այս աւագ կէտը հասնելու համար՝ մի քանի շարաթ տեսեց, ինչպէս նաև քանի մի շարթուան մէջ այլ՝ դարձեալ իւր նախնական վիճակին հասաւ։

Արդ 4<sup>1</sup>/<sub>2</sub><sup>0</sup> մեծութեամբ աստղ մի՝ 50 հազար անդամ նուազ պայծառութեամբ կը փայլի քան 4<sup>1</sup>/<sub>2</sub><sup>0</sup> մեծութեամբ աստղ մի, ուստի եթէ սա արե մ'էր՝ որ լուսոյ առաւելութիւն կրեց, յայտ է՝ թէ բնականէն՝ 50 հազար անդամ աւելի պայծառացաւ, իսկ

իմէ երկրիս նման՝ յատուկ լուսէ զուրկ՝ անթափանց գունտ մ'էր, հակաղդեցութիւնն աւելի ևս հրաշալի է: Երեւակայենք՝ որ զմեզ լուսաւորող արեւուն լոյսն՝ 50 հազար անգամ աւելի պայծառաշնայ, անտարակոյս ի միասին առնըլով նոյն աստիճան ջերմութեան աճումն այլ. յիրաւի՛ մարդկային մըտքէ շատ վեր բան կը լինի. սակայն այս երկու գէպքի մէջ այլ՝ երկրիս վրայ զմայլող կենադանի որ չէր մնար:

Հեռագիտակով՝ և մանաւանդ տեսնուած լոյսը վերլուծող լուսապատկերագէտով՝ հետազօտուած երեւոյթերը մեկնելու համար եղած ենթագրութեանց մին, այդ բոցավառ աստղը՝ երկրիս տարածոցն ունեցող գունտ մի կը համարի, որ մոտած ըլլայ տիեզերական լուսամզի մի մէջ, որոյ մասնիկները ուժգին կերպով ձգուելով, գիմած պիտի լինին գէպ ի նա սաստիկ աճող երագութեամբ, ուսկից յառաջ եկած կամ գոյացած ըլլայ չափազանց մեծ օդերեւունտ մի: Բախման երագութիւնը մի բոպէի մէջ եղած պիտի լինի 900 հազարամետր, և այս տարապայման շարժման ջերմութեան փոխուկին՝ յառաջ բերած ըլլայ սոյն ահագին հըրկիզումն, տեսանելի մեզ՝ բիւրաւոր միլիոն հազարամետր հեռաւորութեամբ: Սցյալիսի գիպուած որ ցանցառ չէ երկնից վերայ (վանդի 25 երորդ անգամ է՝ որ 2000 տարուան մէջ այսպիսի տեսարանի կը հանդիպիլը), կարելի է որ օր մ'այլ մեր մոլորակին հանդիպի, առանց ո և է այնպիսի յեղափոխութեամբ խոռվելու արարածոց տիեզերական ներդաշնակութիւնը, ինչպէս մաղձախտն, ազդողախտն (influenza), թոքախտն, պատերազմ կամ յիմարութիւն անհատից՝ չեն խափաներ երկրիս իւր առանցքին վրայ թաւարումն: Արդարեւ երկրագունտս որոյ մակերեւութիւն վրայ կը շրջնիք, կը լինանայ արևու շուրջը 106,000 հազարամետր երագութեամբ ժամանան մէջ, և արևն այլ մի և նոյն ժամանակի մէջ մեծագոյն երագութեամբ կը ձգէ զինքը գէպ ի վահագն, այնպէս որ երկիրս իւր գոյութենէն ի վեր՝ երկու անգամ նոյն շաւզէն չէ անցած՝ միլիոնին մէջ շատ մի պարուրածևեր գծելով ու անհուն անդնդոց մէջ գահավիժելով, վասն զի միլիոնի մէջ չկայ ոչ բարձր և ցած, ոչ աջ ու ձախ և ոչ ո և իցէ ուղղութիւն, բայց միայն գահավիժմունք: Վաթառն և չորս միլիոն կը հաշուեն այն թափառական գիսաւորքն, որք կը դառնան արևու շուրջը ամենայն կողմին, ինչպէս թիթռունք ծրագի բոլորտիքը, և այս աստղերէն շատերն նշանաւոր են: 1844ի գիսաւորն կը ձգէր իւր ետևէն երկրիս տրամագծէն 150 անգամ աւելի մեծ գէս մի, որոյ երկայնութիւնն ևս 176,000 միլիոն հազարամետր էր, որ է բսել աւելի երկայն քան երկրիս արևէն ունեցած հեռաւորութիւնն:

Հեռադէտիւ գտնուած են՝ միջոցին մէջ, հազարաւոր միդամածեր, որոց փոքրագոյնն ընդարձակագոյնն է մեր բովանդակ արևային դրութենէ: Դարձեալ աստեղաց խումբեր, որ՝ ինչպէս օրինակի համար առնունք վահագնին, կազմուած են խիտ խիտ աստղերէ: Բնաւ անկարելի բան մի չէ կարծելն, թէ օր մ'այլ վերջապէս մեր մոլորակն այսպիսի աստեղական որոգայթից մէջ ինկնայ. և աշխարհիս այնպիսի ողբերգական վախճան մի, հրահաղութիւն մի, միւս աշխարհաց աստեղագիտաց համար տեսարան մի կ'ընծայէ՝ որոյ նմանը մենք այս օրերս տեսանք, տեսարան մի՝ այնքան հետաքրքրական այն գիտնոց և հետախուզղեց համար, որ կետով մ'իսկ չպիտի խանգարէ այն արտաերկրային աշխարհաց գործերու ընթացքը, և մինչև անգամ խերեւէշի մի չափ այլ պիտի չնուապեցընէ Շնկան դրութեան մէջ քսակի ընթացքը:

Սոյն դէպքս կրնայ յառաջ եկած լինել մակերեսութային բախմամբ, բայց ոչ շեշտակի կեդրոն առ կեդրոն. զի թէ այդպէս լինէր՝ այն ատեն աւելի ևս երկար պիտի տեէր երկնային լուսաւորութիւնն: Մ'եր երկրագունոտը կրնամք նմանեցնել թնդանօթի գնտակի մի՝ որ նետուած լինի միջոցի մէջ ի մի բոպէի Յ0, 000 մետրէն աւելի երագութեամբ, որ կը ներկայացնէ երկնաւոր ընթացք մի՝ առ նուազն 1000 անգամ աւելի երագ՝ քան արտաքոյ կարգի շոգեկառաց ընթացքը: Ընդ մէջ աստղերու եղած միջոցաց մէջ կան նոյնպիսի շատ մի շրջան կատարող գնդակներ, որոց ոմնաց շարժման երագութիւնն զարմանալի է. զոր օրինակ Ալտայիր \* արեակն մի բոպէի մէջ կ'ընթանայ ուղղակի առ մեզ՝ 64, 000 մետր երագութեամբ. բոլոր աստեղք ձգուած են միջոցի մէջ, որք և անյուր երագութեամբ կ'անձրենն յաւերժաբար ամէն երեակայելի ուղղութեամբ: Գուցէ այս բախումը եղած լինի պարզ զօրութեամբ, առանց նիւթեկան բախման, որով երկու երկնային մարմինք իրերաց քովէ անցնելով փոփոխակի ձգողութեամբ ձևացուցած են երեակայական հրոյ յորձանք մի. օրինակի համար քիչ օր առաջ արեւու մէջ տեսնուեցաւ տեսակ մի արուեստական հրդեհ, որոյ բարձրութիւնն էր 400, 000 հազարամետր, Յ0 անգամ աւելի երկրիս արամագծէն. արդ այս նոր աստեղ մէջ ճարակուած բոցերն՝ լուսապատկերադէտի ձեռք քով տեսանք որ նոյն տարրաբանական գասակարգի կը վերաբերին, ինչպէս նաև արեւու մէջ նշմարուած հրկիզութիւնքն. և բռնկած ջրածնի բոցերն՝ գրեթէ նոյն լուսապատկերային երեւոյթքն կու տային ինչ որ արեւու մէջ դիտուած է:

\* Ալրծիւ համաստեղութեան մէջ առաջնակարգ աստղ մ'է:

Նոյն օրինակ արկածք կրնան ուրեմն հանդիպել երկրիս, ինչպէս որ ուրիշ աստեղաց կը հանդիպին. երևակայենք ուրեմն երկրիս մեծութեամբ գնտակ մի՝ որ մի բոպէի մէջ կը դիմէ դէպ ի մեզ 50, 60 կամ 100 հազարամետր երագութեամբ. և ահա յետ շեշտակի բախման մի՝ երկրիս վրայ ոչ ինչ չմնար, մի ակնթարթի մէջ կը փոխուի ի կազային միգամած: Երևակայենք դարձեալ՝ որ միջոցի մէջ լինին՝ երկրիս նման կրկին գունտեր, հաւասար խոռոշեամբ, բայց իւրաքանչիւրն արևու տրամագծէն կէս չափ աւելի մեծ. համարինք թէ ասոնց հեռաւորութիւնն ըլլայ երկու անգամ աւելի քան երկրիս և արևոն ունեցածն, (որ է ըսել արեւէն մինչև լուսնթագ), և ձգողութեան զօրութեամբ իրարու գիմեն ուղիղ գծով և յետ վեցամսեայ ընթացից բախման իրարու. Այդ բախումն ըրկ կէս ժամ պիտի տեէ, ու այն ատեն այդ երկու մարմինքն ի հեղուկ պիտի փոխարկին, միանգամայն և կիղանող, սաստիկ ալէկոծեալ և ճօներով բախման կետի շուրջը, պիտի ծաւալին նախկին գունտերու մեծութեան գումարէն շատ աւելի: Յետ քանի մի տարիներու այս հեղուկ զանգուածն պիտի ձեանայ գնտած արեգակ մի, որ քիչ շատ մեր արևոն հաւասար լցոյ, ջերմութիւն և մեծութիւն պիտի ունենայ:

Ըստ այսմ կրնանք դարձեալ շիշեալ արևներ և աներեւութացած աշխարհներ կերպարանել. այս դէպէիս մէջ զոր վերն ըսինք՝ հաշուով միլիոնաւոր տարիներու կարեւութիւնն կ'իմանանք: Բայց ոչ նոյնպիսի է ժամանակաւոր աստեղաց արկածն, որոնք սոսկ մի քանի շաբաթ և կամ ամիս պիտի տեեն, և պիտի ներկայացնեն անուղղակի կամ մասնական բախմանց արդիւնք մի, որ պիտի լինի գուցէ պարզապէս զօրութենական և կամ ներքին յեղափոխութեամբ:

Վերը ըսինք թէ այս քսան և հինգերորդ անգամ է 2000 տարիներու շրջանին մէջ, որ ականատես կը լինինք սոյն օրինակ աստեղական հրակիզման: Առաջին անգամ Քրիստոսի թուականէն 134 տարի առաջ ձենացիք դիտեցին, որոյ վրայ մանրամասն տեղեկութիւն տուին իրենց Մատուալին հռչակաւոր հանրագիտակին մէջ, նոյնպէս նաև Եղինք, Եգիպտացիք և մասնաւորապէս Հիպատարքոս որ հեղինակ է առաջին աստեղացուցակին, զոր՝ ըստ Պլինիոսի՝ գուցէ այս պատճառու յօրինած է. այն աստղն կարիծ համաստեղութեան մէջ փայլող առաջնակարգ աստղ մ'էր: Իսկ միւս 24 դէպէքրէն, յորոց ութ առաջնակարգ աստղեր են, ամենէն երեկու և հետաքրքրական եղան 1572 և 1604 տարիներուն մէջ հանդիպածներն: Առաջինն սաստիկ յուղում մի պատճառեց քրիստոնէից երկիրները. նոյեմբերի 11ին յայտնուեցաւ

յանկարծ կասիոպէ համաստեղութեան մէջ, լլ. Բարթուղիմէոսի կոտորածէն մի քանի ամիս յետոյ, կրօնական պատերազմերու պատճառած հասարակաց գժբաղդութեան ժամանակ. իւր տեսութիւնն ահարեկ եղաւ նոյն իսկ անզգայից. կենդանի լոյսն կը ծածանէր օրուան պայծառութեան ատեն, և քան զլուսնթագ, զԱրուսեակ և զՃնիկն աւելի պայծառագոյն էր: Ժամանակին ամենայն աստեղագէտք դիտեցին, և Տիւքոյ Բրահչ անոր մանրամասն նկարագիրը հրատարակեց: Աստեղագիտութիւնը կը տիրէր այն ատեն ամենայն գիտութեանց վրայ, անոր կը դիմէին ամէնքն երկնից նշանակութիւնը իմանալու համար, և կը կարծէին ևս թէ այդ աստղն աշխարհիս կատարածը կը գումէ: Հին ժամանակագրութեանց մէջ ևս գտնուեցաւ նման երևոյթ մի (թէպէտ տարակուսական) 1264 թուականին, և ուրիշ մայլ 945ին. ու մանկ այնպէս կարծեցին թէ այդ՝ մի և նոյն աստղն է որ ամէն 300 տարի անգամ մի՝ այդ շրջանը կը կատարէ. ինչուան ոմանք կարելի է ըսին՝ որ նոյն լինի Քրիստոսի ծննդեան ատեն մողերուն տեսածին հետ, և գուցէ Քրիստոսի վերջի գալուատն ալ գուշակէ: Այդ ժամանակաւոր աստղն հինգ ամսոյ չափ տիրեց առաջնակարգ աստեղաց վրայ, յետոյ հաւասարեցաւ երկրորդի, ապա երրորդի, 4<sup>o</sup>, 5<sup>o</sup>, 6<sup>o</sup>, և վեց ամիս յետոյ աներեւութացաւ պարզ աշքի տեսութենէ: Այն ժամանակ գեռ ևս չէին գտնուած տեսողական մերձեցուցի ոսպնաձն գործիներ և կարելի չեղաւ հետևի անոր՝ անտեսանելիութեան աշխարհի. մէջ: Անոր դիրքը նշգիւ նշանակուած լինելով գիտենք թէ ուր կեցած էր, բայց այժմ նոյն տեղն ուրիշ բան չի նշմարուիր, եթէ ոչ 140 կարգի աստղեր, որոց մէջ անկարելի է բնտրութիւն ընել: Այս երեսութէս վերջ հանդիպածներուն մէջ նշանաւորն է 1604 ինը, որ դրեթէ հաւասարապէս պայծառ էր և որուն վրայօք հատոր մի բան գրեց Քէպլէր: Օձակալի աջ ոտքի վրայ մեծագոյն էր իւր փայլուն ծածանումն և կը ցուրար հրոյ զանազան գոյներով: Երեւեցաւ 1604 հոկտեմբեր 10ին, և յաջորդ տարւոյն փեարուարին՝ անցաւ երկրորդակարգ աստեղաց կարգը, ապրիլի մէջ երրորդի, օգոստոսի մէջ չորրորդի, հոկտեմբերին՝ հինգերորդի, և 1606ին յանուարին՝ աներեւութացաւ: Նոյն ժամանակ ալ տակաւին տեսութեան գործիներ չէին հնարուած, և առաջինն Գալիլէոս եղաւ՝ որ 1609ին ուղղեց ոսպնաձնը գէպ ի յերկինս: Այս երեսութէս յետոյ ուրիշ առաջնակարգ երևոյթ չհանդիպեցաւ. իսկ նորերն ասոնք են. լլ. 42 մայիսի 1866 երկրորդակարգ, հիւսիսային Պատկի մէջ. թ. 24 հոկտեմբերի 1876 երրորդակարգն ի կարապն, և գ. 30 օգոստոսի 1885.

վեցերորդ աստիճանի՝ Անդրոմեդի միգամածին մէջ, Չմոռնանկք նաև յետին մ'այլ որ յայտնուեցաւ չեն փետրուարի 1892, 4<sup>1</sup> լի աստիճանի՝ կառավարի մէջ, որ համուած էր նախընթաց տարւոյ գեկտեմբերի հանուած երկնից լուսանկար քարտին վրայ՝ Մտադրութեան արժանի է՝ որ այս երեսութից մեծամասնութիւնն, նաև այս վերջինս, ամէնքն այլ Յարդգողի վրայ երեսցան, ուր աւելի շատ աստղեր կ'երեւան քան ուրիշ կողմ, և կերպով մի կը հաստատեն աստեղաց բախման ենթադրութիւնը, զոր վերը յայտնեցինք:

Ըստածներէս կը տեսնուի՝ որ յեղափոխութիւնք թէ երկնից և թէ մարդկային ընկերութեանց մէջ կը հանդիպին. հրդեհն կրնայ ծախել ամբողջ աշխարհ մը, ինչպէս արդէն լափեց Սոգոմն ու Գոմորը, և ահազին բախմունքն կրնայ բնաջինջ ընել եղծանել ամբողջ մոլորակային դրութիւն մի, և փոխան անոր ուրիշ մի հանել: — Այսուայիր արևակը, զոր յիշեցինք, երկնից բարձունքէն ուղղակի երկրիս վրայ կը դիմէ 64 հազարամետր երագութեամբ բոլորէի մէջ, 3840 հազարամետր վարկենի մէջ, 280,000 հազարամետր ժամուան մէջ, 5,529,600 հազարամետր օրուան մէջ, և գրեթէ 2 միլիարդ հազարամետր երագութեամբ տարուան մէջ. Այսպիսի երագութեամբ այս կարապի համաստեղութեան աստղին 200,000,000 տարուան մէջ կ'ըրնայ համելի մեզի, լուսաւորելով մեր երկինքն անհամեմատ լուսով, և գուցէ միանալով մեր արևուն հետ՝ զայն ալ իր հետը տանի: իւրաքանչիւր աստղ՝ մի մի արեգակ են, և այսպէս կը շրջին անհուն հաստատութեան մէջ: Երկնաւոր մարդկութիւնք ալ մեզի նման իրենց արագաշարժ նաւերով կ'ուղեւորին: Ո՞ւր կ'երթան այսպիսի բազմապտոյս երագութեամբ՝ արեգակունք, մոլորակը, արբանեակը, գիսաւորք, ամք և եղանակը, ծաղկունք, մանկունք և ծերունիք, երազք կամ յուշք, յոյս և զառանցանք, ցնծութիւն և տիրութիւն, բռնաւորք և գոհք, իմաստունք և յիմարք, հոգիք և աստեղք, և այլ ամենայն ինչ որ կան համագոյից մէջ. ո՞ւր կ'երթան վախճանել: Ո՞հ գիշեր, գիշեր ընդարձակ, անդունդ անյատակ.... Այս մեծամեծ տեսարանաց առջև ի՞նչ են մեր թզուկներուս անհամաձայնութիւնքն, եթէ ազգային և եթէ համազգային... միթէ մենք ևս անցորդ չենք՝ նոյն միակ նաւով ճանապարհորդելով յանհունն և ի յաւերթութիւն....

Կամիլլոս Ֆլամարիոն.